

թէ ողջ մնալով անսնցմէ զրկուենսուն վրայ ողբան :

Առվորական զէնքերնին էր լախտ, սուր և նիզակ, նետածգութեան մէջ ալ շատ անուանի էին հեծեալբը . պատերազմողը իր ձեռքովը սպաննած թշնամեաց գլուխները կը կտրէր ու իր ձիերուն վրայ կախել կուտար ու այնպէս կը պտղտէր . թշնամեաց բանակէն յափրտակած զէնքերովն ալ յաղթական կամար շինելու սովորութիւն կար մէջերնին : Պատերազմի դաշտը ամրացը նելու ամենսկին հոգ չէին ըներ, թշնամոյն վախսկոտութեան նշան մը չուալու համար . նոյն պատճառաւ ալ՝ յաղթուենէն ետքը տներն և կամ ուրիշ ամուր տեղուանք չէին ապաւիներ : Երդումը իրենց դրօշին վրայ կ'ընէին, և ամէն զինուոր պարտական էր կրցածին չափ իր սպարապետին կենացը պաշտպանութիւն ընել . թէ որ մէկը այս պարտքէն թեթև կերպով մ'ալ պակսէր չարաչար կը պատժուէր : Օ ինուորական պատիմէներն ալ շատ խիստ էին . Իւսար կը պատմէ որ այն երկրին թագաւորներէն մէկը՝ պղտի յանցանաց համար իր հպատակացը ականջը կտրել կամ աջքը հանել կուտար, իսկ մեծ յանցանաց պատիժ կրակով այրուիլ էր :

Իեղտաց գլխաւոր զբօսանքն էր որսորդութիւնը, և կատաղի գազաններ որսալով՝ պատերազմելու ալ սէր ու ախորժակ կը ստանային . բայց երբոր երկրագործութիւնը մէջերնին ծաղկիլ սկսաւ, որսորդութեան արուեստը իր յարգը շատ կորսընցուց :

Իեղտք միայն Հռոմայեցւոց պատմութեան մէջ կը յիշուին իրենց ըրած արշաւանքովը . ուրիշ յիշատակ մը ըթթողուցին, որովհետև զիր ալ չունէին, հապա զրուիդներուն վարդապետութիւնը ոտանաւորի վրայ առած էր որ բերնուց կը սորմեցընէին . միայն յիշատակ մը կայ նէ՝ իրենց կանգնած ահագինքարերով սեղաններն են, որ շատ կը գտուին Պլըթայն գաւառին մէջ . ոմանք ( Ան-հիր կ'ըսուին, այսինքն Ար-

կայն քար, վասն զի կոթողի պէս տրնկուած բարձր քարեր են, կուռքերուն պատույն համար և երեւելի մարդկանց գերեզմանական արձանի տեղ կանգնած . ոմանք ալ Տուլին կ'ըսուին, այսինքն Վարասաղան, որ ձեւացած էն քանի մը կտոր տնկուած քարերով, վրանին աւելի մեծ մէկ կամ երկու քար ձգած, որուն վրայ զոհերը կ'ընէին . ոմանց վրայ կ'երևնայ արիւնը վազցրնելու խողովակը . և գետինը փորելով կը գտնուին անսնց քով՝ կիր դարձած ոսկորներ, մոխիր, և խողովակածե գամեր՝ որոնք ինչ բանի դորձածենին յայտնի չէ :

Այսպիսի բարբարոս ժողովրդեան մը մէջ կամաց կամաց քաղաքականութիւն մանելով եւ և Զ դարերուն մէջ, և երթալով ծաղկելով, աշխարհիս անուանի ազգերէն մէկն եղան Վաղղիացիք, ինչպէս որ յայտնի է :

#### ՍՈՎՐՈՒԹԻՒՆ

#### Խաղի նուղելի վրայ :

ԽԱՂԻ ԴՐԱ խաղալու սովորութիւնը ամէն տեղ ու ամէն ազգի մէջ կայ . ոմանք ձմեռուան երկայն գիշերները առանց ձանձրութեան անցընելու համար կը խաղան, իրենց ժամանակը և ստակնին փձացընելու համար . աղքատները իրենց դժբաղգութիւնը մոռնալու համար, խարդախները իրենց շահուն համար :

Որոշ չփիտցուիր թէ թուղթ խաղալու գիւտը երբ ելած է . հեղինակին մէկը կը կարծէ թէ Եգիպտացիք գըտեր են Վրիստասէ եօմը հարիւր տարի առաջ . ուրիշ հեղինակ մ'ալ աւելի հին կը դնէ, և կ'ըսէ թէ աս թղթերը առջի բերան երբոր հնարուեցան՝ խորհրդական նշաններ ունէին . այսինքն տասուերկու պատկերները զողիակոսին տասուերկու նշաններն էին . ու կարմիր գոյները արևագարձները կը

յուցընէին . չորս տեսակ թողթերը տարւոյն չորս եղանակները կը նշանա . կէին , և յիսունուերկու հատ թղթերն ալ տարւոյն յիսունուերկու շաբաթներուն նշանն էին : Բայց աս կարծիքը հաւանական չէ . վասն զիյոյն և լատին հին հեղինակները՝ որ շատ տեսակ խաղերու վրայ յիշատակութիւն կ'ընեն , թղթի խաղը ամենսեին չեն յիշեր՝ թէ երբ և ինչ բանի համար հնարուած ըլլայ :

ԺԴ դարէն վերջը կը սկսի մատենագրաց մէջ խաղի թղթին յիշատակութիւնը , որոնցմէ ունանք խտալիայի մէջ գտնուած է կ'ըսեն , ոմանք Գաերմանիոյ մէջ , ոմանք ալ Ապանիայի մէջ . բայց ամենէն հաւանականն է որ Գաղղոյ մէջ Խարոլոս էն ժամանակը հնարուեցաւ , աս թագաւորը զբաղեցրներու համար իր խելացնորութեանը ատեն . թէպէտ ոմանք ալ Զ Խարոլոսին ատեն հնարուած է կ'ըսեն անոր Խրէնկոնէօր Ջաքրմէն պատկերածախին ձեռքով 1362էն :

Ուղթերուն չորս տեսակը և պատկերները նշանակութիւններ ունին , բայց անուննին ամէն ազգ նոյնպէս շանուաներ . ընդհանրապէս պատերազմական բաներու նշան են . տիգաձեւը և քառակուսին ( մաչա , օրիա ) յայտնապէս կը յուցընեն զէնքերու ձեւեր , անոր համար զէնքի անուններ ունին <sup>1</sup> . սրտաձեւը ( քուփա ) զինուորական քաջասրտութիւնը կը յուցընէ . առուոյտը ( սիաթի ) պատերազմի դաշտինշան է , կամ զօրաց պաշարոյ . կամ թէ թրի կոթի ձեւ է : Չորս թագաւորներն ( թահլը ) կը սեպուին Գափիթ , Ացեքսանդր , Խեսար և Ա'եծն Խարոլոս . չորս թագուհիներն կամ աղջիկներն՝ Պալլաս կամ Ա'թենսա դիցուին , Ա'ըմին <sup>2</sup> , Յուդիթ և Հռաքէլ . չորս արբանեակներուն ( պաճաք ) անուններն են Հեկտոր , Լամալյո <sup>3</sup> , ( Հ ) միէ <sup>4</sup> և Լահիր <sup>5</sup> : Ա'ս անունները հին

ու նոր ատենի երեւելի թագաւորաց և իշխանաւորաց անուններն են . որոնց տակ կ'իմացուէին Խարոլոսի ատեն եղած անձինք , կամ Գաղղիոյ մէջ նշանաւոր անձինք . զոր օրինակ Ա'ըմինը կ'իմացընէր՝ է Խարոլոսի կինը Ա'արիամ Ա'նժու . Պալլասը՝ Յոհաննա Ա'քրեան Գաղղիոյ սրբազն զիւցազնուհին . Յուդիթը՝ Զ Խարոլոսի կինը Խզապէլլա Պատկերացի , Ա'աքէլը՝ Ա'քնէս Ա'որէլ՝ որ Խարոլոսի արքունեացը մէջ անուանի խաթուն մ'էր : Ա'քրանեակները կը նշանակէին Ա'իջին դարու ասպետները , որ ասպետ չեղած արբանեակ կամ փոքրաւոր կ'ըսուէին , և ասպետաց ու տիկնաց ծառայութիւն կ'ընէին : Պատկերաւոր թղթերուն Գաղղիացիք գլուխ՝ կ'ըսեն , անպատկերներուն՝ էլլու <sup>6</sup> . կէտերը առանձին առնելով 1 էն ինչուան 10 աս՝ կ'ըսուին , լատին բառէ առնուած որ պզտիկ ստակմը կը նշանակէ :

## Տ Ե Տ Ե Ս Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն

ԱՌՈՂՋՈՒԹԻՒՆ

ԱՌՈՂՋՈՒԹԻՒՆ :

ԱՐՈՎՀԵՑԵՒ մարդկային կեանքը պահէլու գլխաւոր և առաջին պատճառներէն մէկը սեպուած է օդը , ով որ կ'ուզէ առանց բժշկի կարօտ ըլլալու՝ իր օրերը առողջութեամբ անցընել , պէտք է որ նախ ջանայ մաքուր օդով տեղբնակիլ . գերեզմաննոցներէ , հոտած ջրերէ ու աղլամնոցներէ հեռու բոլորովին . որոնք միշտ օդը կ'ապականեն . Խակ ամէն օրուան առաւօտեան օդն ալ որովհետեւ խիստ առողջարար է , շատ հարկաւոր է որ մարդ կանուխկեկ ելելելով ան օդն ալ քիչ մը ննչէ : Բայց երբոր մէկը գոց դռնով և պատուհաններով սենեկի մէջ նստած է՝ պէտք է աղէկ զգուշանայ որ դրսէն փչած քա-

<sup>1</sup> Գաղ . Pique , Carreau , Cœur , Trèfle .

<sup>2</sup> Argine որ Regina Ռէմբան բառին գրերով հաշած անուն է և թագուհի կը նշանակէ :

<sup>3</sup> Lancelot .

<sup>4</sup> Ogier .

<sup>5</sup> La Hire .